

իշխանազանց իրարու պտուղներ կամ ուրիշ ու կից ուտելիք ընծայելը տեսնալ, առանց ամենեին անոնց դպչելու : Իրիկուան՝ երբոր արեգակը կը մտնէ, կայսրն ալ, որ անոր հաւասար կը սեպուի, ուզէ չուզէ պէտք է անկողին մտնայ :

Եւս է ահաւասիկ Ղինաց կայսեր ամենօրեայ անցուցած կեանքն ու ըրած սովորական շրջանը, ՚ի բաց առեալ տօներու սակաւաթիւ օրերը . և սակայն անոնք ալ աւելի ծառայութեան օրեր են իրեն համար՝ քան թէ ազատութեան, որովհետև հանդէսներու ժամանակ նոր նոր պարտքեր կ'աւելնան իր վրայ : Եւելի ցաւալին այն է՝ որ և ոչ ճամբորդութիւն մը, թէ և փոքրիկ, կրնայ ընել . որովհետև Ղինք կը համարին թէ կայսրը իր պալատին մէջ կեցած միջոցը, որ աշխարհին կեդրոնը կը սեպուի, Արկնային կայսերութեան հոգին է, և չորս դին հաւասարապէս կը բաշխէ ու կը հասցընէ իր ամենակարևոր ազդեցութիւնը . որով իրեն արգիլուած է տեղէն շարժիլը, որպէս զի չըլլայ որ գաւառ մը զրկուի այս շէնորհքին սովորական չափէն :

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Մագդաղիկ : (Տես էջ 19)

Բ

Վոյն իրիկունը, նոյն ժամուն, տը Սալգրավէր ծեր ասպետը գաւթին մէջ նստած էր, և իրեն ընկերութիւն կ'ընէր Ֆրէզնը պառաւ մարգիզուհին, որուն մերձաւոր դղեակը հովտին խորը կ'երևար Սիեն գետին ափանցը վրայ բարձրացող կաղամախեաց դեռ կանաչ տերևներուն մէջէն : Եւս երկուքը ախորժանօք կը խօսակցէին իրարու հետ անցեալ ժամանակներու վրայ, որովհետև իրենց տարիքին՝ կեանքն ուրիշ բանով լուսաւորուած չէ, բայց եթէ այն

տժգոյն և քաղցր ցոլացմամբ՝ որ յիշատակ կը կոչուի :

Մարգիզուհոյն և ասպետին իրարու հետ ունեցած մտերմութիւնը շատոնցուան բան էր : Թագաւորութեան դէմ ելած առաջին աղմուկներուն միջոցը, Ֆրէզնը մարգիզը պատշաճ սեպեց իր կնոջն հետ մէկտեղ երթալու քանի մը ամիս ճամբորդութիւն մը ընելու հռենոսի ափանց վրայ, բողոք մը համարելով իր այս ճանապարհորդութիւնը Վաղզիոյ մէջ հանդիպած գործոց դէմ, և վաւերական վկայութիւն մը մեծարանաց և սիրոյ առաւ թոռն Սրբոյն Սուրբիկոսի . և Սալգրավէր ասպետն ալ ուզեց ընկերակից ըլլալ անոնց : Յայտնի է ամենուն թէ ինչ վերջ ունեցան նոյն ատենները այս քանի մը ամսուան ճամբորդութիւնները, և թէ ինչպէս մեծաւ մասամբ զօսանքէ երկար և դառն աքսորանքի մը փոխուեցան : Մեր իրեք ճանապարհորդները անանկ հաստատութեամբ մտքերնին դրած էին շուտով դառնալու, որ հազիւ տարուան մը ծախքերու համար հարկաւոր եղած դրամն առած էին հետերնին : Արբոր անիկայ լմնցաւ, երբոր իրենց ազամանդները ծախեցին և զարդերն ստակ ըրին, անծանօթ երեսօք Սիւրեմպէրի գացին, և աղքատաբար զետեղուեցան հոն, և ապրելու ճարերնին հոգալու վիճակի մէջ ինկան : Տը Ֆրէզնը և տը Սալգրավէր պարոնները վշտացեր և վհատեր էին այս դէպքէն : Սակայն, ինչպէս որ միշտ ասանկ կը հանդիպի, կիմն օրինակ տուաւ անոնց համակամութե, քաջասրտութեան և անվեհեր գործունէութեան : Արբոր երկու բարեկամներն անձկութեամբ կը հարցընէին իրեն թէ ինչ ճամբայ պէտք էին բռնել, « Եւսատինք, աշխատինք », պատասխանեց կիմն անխուով կերպարանքով : Կապարանկարի՝ և կիտուածանկարի մէջ ճարտար ըլլալով ինքը, սկսաւ դաս տալ և դէմքեր նկարել . և իր թշուա

ուութեամբն ու իր ճարտարութեամբը՝ քիչ ատենուան մէջ բազմութիւն և ընտիր աշակերտներ ունեցաւ : Արկու ազնուականներն որ սկզբան մարգիզուհւոյն աշխատիլը տեսնելով՝ աղաղակելով կը գանգատէին թէ իրենց ազնուականութեանն անարժան էր անոր ըրածը , վերջապէս տեսան որ առանց բան մը ընելու բաւականապէս աղէկ կ'ապրէին , և թէ ասիկայ մարգիզուհւոյն արդիւնքն էր : Արգիզը շարունակեց նոյն պարապորդ կեանքը . բայց տը Ալլաբրավէր խորհեցաւ որ ընդունայն բան էր իր աստիճանին պատիւը մտածելով ասանկ թե թեի անցուցած կեանալը . միայն բանը իր կարողութեանը յարմար գործողութիւն մը , և իր անգործ ձեռքերուն յարմար արուեստ մը գտնալն էր : Ատքէն անցաւ որ գաղղիարէն լեզուի վարժապետութիւն ընէ . բայց տեսնելով որ սորվեցընէլէն առաջ պէտք էր որ ինքը սորվէր , հանեց մտքէն իր այս գեղեցիկ առաջադրութիւնը : Ամէն կողմանէ ինքըզինքը չափելէն չափըփելէն ետքը , խոնարհաբար խոստովանեցաւ իր անձին որ ուրիշ բանի կարող չէր , բայց եթէ երթալու խառնուելու Վոնտէի բանակին մէջ և պատերազմելով մեռած գետին փուռելու : Արբոր իր այս դիտաւորութիւնն 'ի գործ զնելու պատրաստութեան վրայ էր՝ թէպէտ ոչ ախորժանօք , որ մը տխուր տրտում փողոցներուն մէջ քալելու ատենը՝ մեքենաբար կանկ առաւ տղայոց խաղալիկներ կախած խանութի մը առջև , ուր բայ 'ի ուրիշ փայտէ շինուած խաղալիկներէ , խիստ վարպետ արուեստով յորինուած խել մը շունչաններ կային , որոնք Աիւրեմպերկի պարծանքն են և քաղքին տղայոց զուարճութիւնը : Չէր կրնար կարծուիլ թէ այս տեսարանը կարենայ պանդխտեալ և հասակն առած ազնուականի մը , որ բողբոջիլն ինկած էր առջի վիճակէն , երևակայութիւնը վառել և ըղեղին գործունեայ բորբօք մը տալ : Այս սակայն տը Ալլաբրավէր ասպետը քանի մը վայրկեան լուութեամբ ուշի ու

շով նայելէն ետքը , այնպիսի զգացմունք մը զգաց իր վրան՝ ինչ որ անտարակոյս զգացած են իրենց վրայ՝ Վրիստափոր Վոլոմպոս երբոր տեսաւ ուկրիանոսի մէջէն նոր աշխարհին ափանց վեր բարձրանալը , և Վալիլէոս՝ երբոր ծանեալ թէ մեր երկրագունտն , զոր սգիտութիւնը միջոցին մէջ զամուսած և անշարժ կը սեպէր վեց հազար տարիէ 'ի վեր , կը շարժի և արևուն վրայ կը պտրտի :

Տը Ալլաբրավէր ասպետը 1760 տարւոյն ծնած էր : Արդ այն ժամանակի նորութիւնն էր Վաղղիոյ մէջ որ բարձր աստիճանի մարդկանց տղայոց դաստիարակութեանը հարկաւոր կը սեպուէր ու և իցէ արուեստի մը տեղեկութիւնը : Այս բանիս վեհագոյն օրինակ մըն ալ տրուած էր . 1780ին Վաղղիոյ թագաւորն , որ իր պետութեան մէջ ամենէն արդարակորով մարդն էր , միանգամայն ամենէն վարպետ դարբինն էր : Ազնուական բան մը կը համարուէր իշխանաւորաց համար՝ մեքենական արուեստ մը գիտնալը , ինչպէս որ մեծատոհմ տիկնանց համար ալ՝ անձամբ իրենց որդիքը սնուցանելն :

Այս ամէն խաղալիկները տեսնալով տը Ալլաբրավէր , որոնք զիպուածով կամ մանաւանդ թէ գաղտնի կոչման մը բնածին զգացմամբը իրեն աչքին հանդիպած էին , յիշեց որ ատենօք սորված էր եբենոսի և փղոսկրի վրայ աշխատիլ : Արեք ամիս չանցաւ ա սոր վրայ՝ անանկ աղէկ կը բանէր փայտի վրայ , որ իրեն հաւասարը չէր գրանուէր . մասնաւորապէս շատ ախորժելի կ'անցնէին իր շունչանները . հապա ինչ ըսելու է իր շինած կաղնաբէկ գործեաց վրայ , որոնք իրենց փափուկ և վայելուչ յորինուածովն մէյմէկ փոքրիկ հրաշալիք էին . իսկ փղոսկրէ շինածները չքնաղ զարդերու պէս կը պահէին ամէնքը քովերնին : Ասանկով թէ ասպետն և թէ մարգիզուհւոյն անուն հանեցին իրենց ճարտարութեամբն այն գերմանական հին քաղաքին մէջ :

Վոլոր օրը աշխատութեամբ անցընելէն ետքը , իրիկուան մէկտեղ կու

գային , և իրենց ձեռակերտներն իրա-  
րու ցուցընելով՝ զուարթութեամբ ու  
ծիծաղով կ'անցընէին ժամանակնին . և  
չէին անդրադառնար որ իրենց զուար-  
թութեանը պատճառն աշխատութիւն  
էր , աշխատութիւնը՝ որ արդէն իրենց  
բարբը լաւագունի կը փոխէր և աւելի  
երջանիկ կ'ընէր զիրենք՝ քան ինչ որ ե-  
ղած էին իրենց ամենէն աւելի բարե-  
բաստութեան միջոցը : Իսկ մարգիզին  
գալով , ինքը անանկ կը սեպէր՝ որ քըր-  
տամբ երեսաց իր հացն ուտելը ռամկին  
ընելու բանն էր , և թէ ազնուական  
մը որ իր յարգը գիտէ՝ աւելի պէտք է  
յանձն առնէ մեռնիլ հումայեցի սին-  
կլիտոսաց իրենց հորհրդան գահերուն  
վրայ նստած մեռնելուն պէս , քան թէ  
ինքզինքը նուաստացընէ ու աշխատելով  
հացը գտնայ աղքատաց պէս : Ընոր  
համար մտքէն նեղացած էր իր կնոջը ,  
տիրաբար կ'արհամարհէր զասպետն և  
համարձակ կ'ըսէր երեսին : Ընկէց ա-  
ւելի կը զայրանար՝ որ կը տեսնէր թէ  
երկուքն ալ բոլոր օրը զբաղած և զուար-  
թութեամբ կ'անցընէին . ուր ընդ հա-  
կառակն ինքը մեռնելու չափ կը տագ-  
նապէր այն տիրական ու խորին ձան-  
ձրութենէն , որ անգործութեան հե-  
տեանքն է : Սակայն իր յարգը գիտնա-  
լովն ալ հանդերձ՝ աղէկ ախորժակով  
մը կը սրբէր կերակուրները , և անանկ  
մանկական ու փուճ պահանջներ  
կ'ընէր՝ իբրև թէ իր Սիենի ափանց  
վրայ կանգնուած գղեկին մէջ ըլլար :  
Սանաւորապէս սեղանի վրայ շատ կը  
շարժէր իր բարկութիւնը . — « Ի՛նչ ,  
մարգիզ , կ'ըսէր երբեմն ասպետը , ըսէ  
նայինք մեզի անկեղծաբար թէ առանց  
մարգիզուհւոյն կապարանկարներուն  
հիմա ի՞նչ վիճակի մէջ կ'ըլլայիր : — Եւ  
առանց մեր բարեկամին կաղնաբեկ  
գործեացը , , կ'աւելցընէր մարգիզու-  
հւոյն խնտալով : Տը Ֆրէզնը զայրացած  
ուտերը վեր կը վերցընէր , իր կնկանն  
համար թողութիւն կը խնդրէր իր ազ-  
գատօժին նախնեաց հոգիներէն , և  
կը գանգաւէր որ սեղանին վրայ Պոր-  
տոյի զինի բնաւ չէր գտնուեր :

Եւսմանակաւ՝ տը Ֆրէզնը մարգի-  
զուհւոյն և տը Սալգրավէր ասպետն  
երբոր իրենց տան ներքին վիճակը բա-  
ւականապէս կարգաւորեցին , սկսան բա-  
նաստեղծական զգացման մը գործա-  
դրութիւնն ընել , որ առանց իրենց գիտ-  
նալուն անզգալի կերպով ծներ ու զար-  
գացեր էր իրենց սրտին մէջ : Ինչպէս  
Յակոբայ սանդուխն երկրէս ինչուան  
երկինք կը բարձրանար , այսպէս իրենք  
ալ արուեստից վարի աստիճաններէն  
եւեր բարձրացեր էին ինչուան արուես-  
տի գեղեցկութիւնը : Սարգիզուհւոյն  
սկսաւ հին երևելի նկարչաց պատկեր-  
ներուն պզտիկ օրինակներ շինել . և այն-  
չափ յաջողեցաւ , որ իր հորպայնի ու  
Լաբերտ Տիւրէրի նկարներուն վրայէն  
շինած կիտուածանկարները՝ գնողնե-  
րուն բազմութեանը քիչ կու գային :  
Ըսպետն ալ ամենայն ինամբով փայտի  
քանդակագործութեան ետեւէ եղաւ .  
և այս մասին մէջ այն կողմերուն ամե-  
նէն քաջ արուեստագէտներուն կարգն  
անցաւ : Ինչուան այսօրուան օրս՝ Երև-  
րեմակերկի մայր եկեղեցւոյն մէջ կը տես-  
նուի իր շինած ամպիոնը . ասոր զար-  
դերուն յօրինուածքը կատարեալ է ,  
թէպէտ և անոնցմէ ոմանց վրայ ախոր-  
ժակի թերութիւն կը նշմարուի . բայց  
պիտաւոր կտորը որ կը ներկայացընէ  
սրբոյն Յովհաննու Սկրտի անապա-  
տին մէջ ըրած քարոզութիւնը , անանկ  
գեղեցիկ է՝ որ բոլոր Վերամանիոյ մէջ  
անոր հաւասար քիչ կը գտնուի , և կըր-  
նայ բազմատուիլ Սենտիոյ Սորբ  
Գեորգ Մեծն եկեղեցւոյն մէջ եղած  
նշանաւոր փայտաքանդակներուն հետ :

Ս և իցէ ստորին արուեստն ալ , բաց  
'ի այն վայելքներէն՝ որ ինքը կու տայ ,  
այս յարգն ալ ունի՝ որ ազնուականու-  
թիւն կը պարգևէ սրտի , վեհութիւն  
կը շնորհէ ոգւոյ , և մտածութեանց՝  
ընդարձակութիւն և զուարթութիւն :  
Ըստ արդիւնքն ունեցաւ արուեստը՝  
նաև մարգիզուհւոյն և ասպետին վրայ .  
երկուքն ալ կամաց կամաց բոլորովին  
մէկգլի ձգեցին այն անարգ գաղափար-  
ներն՝ որոնց սահմանին մէջ փակուած

էին իրենց սերնդեամբն և իրենց դաս-  
տիարակութեամբը : Ղանցյան որ մե-  
ծութիւնը աշխատութեան և իմացա-  
կանութեան մէջ կայացած է . և իբրև  
զթիթեռնիկս որ իրենց պատեանը կը  
թողուն կը փախչին , այսպէս իրենք ալ  
իրենց անձուկ ու սահմանաւոր ցեղին  
մէջէն ելլելով աննիւթաբար՝ մտան  
յազթանակաւ մարդկային ընդհանուր  
և մեծ ցեղին մէջ : Այս դէպքերուն  
միջոցը , մարդիցին վրայ ձանձրութիւնն  
ինչուան ոսկրները թափանցելով՝ խեղ-  
ձը օր օրուան վրայ կը հալէր կը մաշէր  
անկարելի փափաքներով և ընդունայն  
յիշատակաց ցաւերով : Ա երջասպէս  
մահն հասաւ , մարդիցն իր հոգին Այ-  
տուծոյ ձեռքն աւանդեց . իր կինն և  
իր բարեկամը լացին իր մահուան վրայ :

Վանի մը ամիս ետքը , 1802<sup>ն</sup> , ա-  
ռաջին հիւպատոսին հրաւիրանօքը՝ նո-  
րէն անցան հռենոսը և ուրախ սրտիւ  
դարձան իրենց հայրենիքը , որ իրենց  
պէս վերանորոգեր էր : Ետոնցունէ  
'ի վեր՝ երկուքն ալ սկսած էին Վաղ-  
ղիոյ նոր ստացած փառքերն ախորժիլ  
ու հաւնիլ . և երբ այս դիւցազնական  
հողուն վրայ ոտք կոխեցին , սրտերնին  
եղաւ և քաղցր արցունքներ կաթեցին  
աչուրներնէն : Իրենց կալուածներուն  
մեծագոյն մասը ազգին ձեռքը մնացած  
ըլլալով , դիւրաւ կրցան ձեռք ձգել զա-  
նոնք . անանկ որ աքսորանքի մէջ ան-  
ցուցած տարիներն իրենց աչքին առջև  
ուրիշ բան մը չէին երևար՝ բայց եթէ  
երկայն երազ մը . միայն թէ , Ապիմե-  
նիդեայ հանդիպածին հակառակ , ծեր  
պառկեր էին ու երիտասարդ արթնցեր  
էին : Այսպէս իր դղեկին մէջ հաստա-  
տուելէն ետքը , կանչեց Վերմանիայէն  
իր քովը գեղեցիկ և համեստ օրիորդ  
մը՝ որ իր հոն բնակած ատենը հաճոյա-  
ցեր էր իրեն , ամուսնացաւ անոր հետ .  
բայց շատ չանցաւ , մեռաւ կինը և մանչ  
զաւակ մը թողուց իր էրկանը : Այս  
տղուն վրայ մեծապէս խնամք տարին  
իր հայրն և մարդիզուհին , որոնք նոյն  
կեանքը շարունակեցին իրենց միայնու-  
թեանը մէջ , բարեգործութիւնները

ներով , և աշխարհիս աղմուկներէն և  
փառասիրութենէ հեռու անցընելով ի-  
րենց ժամանակը : Աշխատելու սովու-  
րութեանը ինչպէս որ դժուարին է վար-  
ժիլը , այսպէս վարժեղէն ետքն ալ ան-  
հնարին է ձգելը . մարդիզուհին առջի-  
նին պէս նորէն կը նկարէր , և ասպէս  
ալ ամէն առաւօտ արշալուսոյն ելլելով՝  
տանձենուոյ , ընկուզենուոյ և կաղնիի  
փայտերու վրայ կը խաղար իր քերչաւը .  
միտքը դրած էր իր բնակարանին մէջ  
գտնուած բոլոր որդնակեր փայտաքան-  
դակները իր ձեռքովը վայելչապէս նո-  
րոգելու . երբեմն ալ իր առջի ժամա-  
նակներուն յիշատակը կենդանացընել  
ուզելով , քանի մը կաղնաբեկ գործիներ  
կը շինէր , զորոնք իր երկիրներուն վար-  
ձակալաց աղջիկներուն ընծայ կ'ընէր :  
Իսկ օրուան մնացած մասը կը սահէր  
ընթերցմամբ , շրջագայութեամբ , և  
այնպիսի մտերմութեան մը վայելքովը՝  
որ ամենեւին չէր նուազած ու պակ-  
սած , և Սաւրիտիոսին դաստիարա-  
կութեանը հոգ տանելով . և յայտնի  
է որ երբ օրերը աշխատութեամբ և  
ընտանութեան սիրովը կ'անցնին , շատ  
կարճ կ'երևան :

ԲՆԱԿԱՆԻ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ծրածան ձուկն<sup>1</sup> :

Ծածան ըսուած ձուկը անուշ ջրի  
ձուկ է , և շատ յարգի է իր համեղու-  
թեանն համար : Իր երկայնութիւնը  
սովորաբար մէկ ոտքէն ինչուան երկու  
ոտք կը հասնի՝ աչքերէն ինչուան սրչին  
սկիզբն աւնելով . բայց երբեմն ինչուան  
երէք ոտքէ աւելի երկայնութեամբ կը  
գտնուի : Սարմնոյն ձեւը կանոնաւոր  
բոլորչի է . թեփերը՝ որ համեմատու-  
թեամբ աւելի մեծ են քան ուրիշ ձկնե-

1 Գ. Կ. Carpe. ՏՄ. ՍՊԵՍՆ ԳՄԵԼԸ :